

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒՒՆ — ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ — 329

1864 — ՃԵՄԱԶԻԼ ԱԽԸՐ 17

ՆՈՅԵՄԲԵՐ 3

ԱԼԱՖՐԱՆԿԱ 15 ՆՈՅԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԵ ՆՈՅԵՄԲԵՐ 3 ՍԱԼԸ

Նէ թէ՛ զորաֆ նէ տէ զազէթալէր կէրէք Լւրորատան վէ կէրէք Լմէրի գատան հիչ պիր եէնի խապէր կէթիւրէ մէմիչէր տիր պիրզէ, վէ կէչէն հաֆթա նէ պիրիսէք, պու հաֆթա տաճարան զիտտէ պիր շէյ պիրմէյիզ:

— Իթալատա բարլամէնթին էք սէրիյէթի, սեպու. 15 ահտնամէսինի դապուլ իտէճէք կիրպի կէօրիւնիւր:

— Դօնկրէ լագըրտըր, զազէթալէրտէ հիչ պիր վագըթ էքրիք տէյիլ իսէ տէ, բէսմէն հիչ պիր նըշանէսի կէօրիւլէ մէմէքտէ տիր:

— Տանիմարգա ահտնամէսինին իմ զալանարդը մալիւմ տիր: Տանիմարգա, Շէզլէկ Հօլթայն տուգալդարընը Լլէմանէայա թէքք իտէճէք տիր. լաքին պու տուգալդար տախի Տանիմարգա պօրճունտան քէնտիլէրի նէ իսապէթ հիսսէյի սէքսէն իքի միլիոն ֆրանգ օլարագ Տանիմարգայա էտա իտէճէքլէր տիր:

— Լւսթրիա տէվէթի, մէվճուտ ապէրինտէն եիւզ պին գատարընը թէնզիլ իտէճէք տէյի հալատիս վար:

— Ինկիլթէրրատա ինթիխապ նիւզամընը պիր աղ տահա կէնիչէթմէք իւզլէ ահալի պէյնինտէ պէյիւր թէտարիք վար, վէ կէօրիւնիւր քի, պու

խուսուստա հէր սէնէտէն զիտտէ բարլամէնթ իւզլէրինէ հիւճիւմ օլաճագ տըր:

— Լմէրիգատա, շիմոյիք ճէնկէ պաշգա հիչ պիր սէպէպ եօգ տուր. իլա Լինգօլնուէ բօսթունտա գալմա սը. Իշթէ պէյլէ ճիւմհուրիյէթ հիյէթինտէ տախի պիր ատամ իչիւն եիւզ պիրիլէրճէ ինսանլարըն գանընը տէօրմէք միւմքին օլույօր: Լինգօլնուէ պաշնտա թաճ օլմատըլընտան, ֆէլլէսօֆլար եախտա Վիլթօր Հիւկօ պունա նէ տէյէճէք պիրմէյիզ:

Սարսիլ. 5 Նոյեմբ.

Օախիրէ, բիրինճ, կէչէն հաֆթատան կէվէք: Վահլէ բէզալիք:

Շէքէր, տուրկուն: Իբէք, գօղա իշթահար. բամպուգ օգգատա էլլի էլլի պէշ բարա եիւրէք:

Լըգանմամըն եաբագը, օթուզ տօգուզ օգգասը. ֆրանգ,

Սլէանիք, 120-122. սիահ 70-75 ալաճա 60-65:

Լտիրնէ ֆինսու 190-192 իքինճի 147-148. սիահ 100-105 ալաճա 90-95:

Իզիր ֆինս 105-110 իքինճի 80-85:

Լնկիւրիւ, ֆինս 95-100. իքինճի 75-80:

Իշ պու Բուզնամէ հաֆթատա իքի տէֆա, եանի սալը վէ բէնչէմպէ կիւնիլի նէշը օլունաճագ տըր. ֆիլաթը Լիւթանէտէ Սէճմուայը Հալատիտէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 դուրուշ վէ ալթը 30 դուրուշ տուր: Ապօնաթ օլանլարա սէնէլի 60 վէ ալթը 35 դուրուշ տուր. Տարալարտա, բօսթա իւճրէթի իւզլէրիպիզ օլարագ, Սէճմուայա ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60 վէ ալթը 35 դուրուշ, վէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 70 վէ ալթը 40 դուրուշ տուր:

Պարամանիա 80-85
 Պոնեա 80-85
 Պըպըրս 80-82
 Պէյրուժ 90-95
 Լճէմ 95-105
 Թուռուս 95-100
 Իրլատ եախստ գըլը Թապիր օ-
 լունան եաբաղը,
 Լտիրնէ ուզուն 135-140 . 2° 125
 130 . սիահ 110-115 . ալաճա 90-95 .
 Սթամպոլ, ուզուն 100-110 . եարըմ
 ուզուն 85-95 . սիահ 65-70 . ալաճա
 55-60 :
 Իբէք . Պրուսա . ֆիլաթիւր . 86 .
 91 . Սէլանիք . 75-82 . Իզմիր . 83-86 .
 Պէյրուժ . 74-86 :
 Վօղա . Պրուսա . 19-24 . 12 . Սէ-
 լանիք . Վօլոզ . 18 . 22 . Պէյրուժ . 24
 23 . Իզմիր . Կիրիտ . Սիտիւլի 20-22 .
 Լտիրնէ 23 1/2-25 :
 Վահվէ . Լէմէն . 127-152 . չէօբ-
 լիւսիւ . 120-145 . Սըսըրն 120-
 147 1/2 . չէօբլիւսիւ 105-132 1/2 :
 Սէյլան . 110-135 . Սանեակօ . 105
 110 . բօրթօրիգօ 100-125 . Բիօ . 80-
 85 :
 Շէքէր . պէյիւք ֆըչը . 43, 75 .
 ուֆագ ֆըչը . 44, 25 . քէլէ . սաֆի .
 44-44 1/2 . եիւզտէ 1 1/2 . քեահատը .
 44, 50 . եիւզտէ 7 . քեահատը . 43-
 43 1/2 :
 Չէլք . եթմիշ սէքիզ օգգասը :
 Շուէտ չէլիի 1 տամղա . 48 . 0
 տամղա . 50 . 00 տամղա . 52 :
 Թրիէսթէ չէլիի . 1 տամղա . 58 .
 0 տամղա . 60 . 00 տամղա . 62 . տէ-
 միր . Լնկիլիզ . 23 . Բուս . 33 . գուր-

չուն . 49-48-25 . սալմա . 56 . Թահ-
 Թա վէ պօրու 55 . զինկօ Թահթա 80 :

Լնկիլիզի Տիշ ճէրրահը վէ տիշ
 Թապիպի Տօգթօր Սէլան ճէմիի
 Ստամպոլ ահալսինէ իրան էտէր քի ,
 կէրէք միւճէտտէտէն չէնկէլիզ տիշ
 եաբմասը , վէ կէրէք տիշէրտէ օյան
 պաղը չուգուրլարը տօլտուրմագ , կէ-
 րէք սիյահ վէ աղըրը տիշէրի էսկի
 հիլէթինէ կէթիլիլէք , հիւնէլլէրի
 մէլճուտ օլուպ , իսթէք իտէն Պէյ-
 օղլունտա շօթէլ տ' Վիզանս տա էօյ-
 լէտէն իքի սաաթ էվիլէլ , վէ տէօրթ
 սաաթ սօղըպա գատար պուլասիլիլի :
 Օկյատէ Թաֆսիլաթ իսթէյէն պէօ-
 ջիւք զազէթամըլը օգուլուպ աղիա-
 յապիլիլի : 3

Իզհարը իֆլաս իթմիշ օյան
 պէրաթը թիւճճարընտան Պէրդա-
 մաղը Տիմիթի Տիանէջօբուլուն ա-
 լաճագըլարը իշպու Թարիիտէն իթի-
 պարէն նիհայէթ եիրմի պիր կիւն զար-
 ֆընտա մաթլուպլէրի սէնէտաթի իլէ
 նէտէն իպարէթ օլտուղսնու միւպէ-
 յին վարագալը սահիհէ իւգէրինէ եա-
 զըլմաղը պիրէր գըթա խիւլտա փու-
 սուլալէրինի թիճարէթ նէզարէթին
 տէ վագը մէսալիհի իֆլասլիէ գօմի-
 թէսինէ իպրաղ իաէճէքլէր տիր : Օլքը
 օլունան եիրմի պիր կիւն միւտտէթ
 իթթամընտան սօղըա . գանուհու թի-
 ճարէթին իքի եիւզլէնճիւ մատտէսի
 իգթիղասընճա պէյան վէ իտտաա օ-
 լունան մաթլուպլէրինին թէֆրիգինէ
 իպթիտար օլունաճագ տըր :

ՄԵՍԻՒԹԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԷՐԹԵՍԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 31			ԲԱԶԱՐ ԷՐԹԵՍԻ ՆՈՅ՝ 2			ՍԱԼԸ 3	
	Սադահ	Էօլէն	Ալ-լաճ	Սադահ	Էօլէն	Ալ-լաճ	Սադահ	Էօլէն
Մէճիլիյէ լիւա Ղըճ .	110 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20
Սիւմթալէ լիւա 100 զուրուշտան	70 6	70 12	70 14	70 16	70 8	70 4	70 6	70 8
Օն սէնէլէք թէրթիլպաթ	44 10	44 10	44 10	44 10	44 10	44 10	44 10	44 10
Վինճի Չինճի Գօնսօլտէ	55 36	55 32	55 34	55 36	55 28	55 24	55 26	55 25
Իւշիւնճիւ թէրթիլպ	55 36	55 32	55 34	55 36	55 28	55 24	55 26	55 25
Թէրթիլպաթը բապիս	57 36	57 32	57 34	57 36	57 28	57 24	57 26	57 25